



Ա Խ Ո Շ

Բ. ՏԻԱ. ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԺ
թիւ 6.

ԱՄՍԱԳԻՐ

ՅՈՒՆԻ 30
1877.

ԱԶԳԱՅԻՆ. ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ. ԳՐԱԳԻՏԱԿԱՆ
ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆ ՈՒՍՄԱՆ

Ա. Պ. Թ Թ Ց (*)

Բ.

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՀԱՏՈԿԱՆ ԿԵՆԱՅ ՔՆՍՈՒԹԵՆԵՆ

Մարտքարի՝ պառող բարի առնել :

Ա Յ Ս Պ Ե Ս ահա մարդոց բարւոք
կենցազավարութեան և հրմական եր-
ջանկութեան համար, Ս. Գրոց ուս-
ման անհրաժեշտ կարեւորութիւնը
նոյն իսկ Աստուծոյ և նորա ամենաշ-
ուռը կամաց հաւատարիմ թարգման
Ս. Մարգարեից և Առաքելց միջոցու-

ինանալ եւ ուսանելէն յետոյ, դար-
ձեալ կըզդամք և կը տեսնենք նորա
կարեւորութեան հարկը նաեւ մարդո-
կային անհատական կենաց քննութե-
նէն և նոյս գործառնութեանց յա-
ռաջ բերած տարբեր եւ հակառակ
արդեանց բազդատութենին:

Օրինակի համար, մեր ծնած եւ
մնած աշխարհին մէջ, մեր շուրջը և

(*) Եարունակութիւն և վերջ, առ թիւ 3.

մեր աչքին առաջ ամեն օր կատարուած թէ բարի և թէ չար, թէ օգտակար և թէ վնասակար իրողութեանց վրայ և թէ մի ուշադիր ակնարկ դարձունենք և նոցա սկզբնապատճառներն ու աղբիւրները որոնենք, անմիջապէս կը ներկայանայ մէջ մարդն իւր լաւ և յուի կողմերովը . այսինքն՝ իւր բարի և չար կիրքերովն, իւր առաքինութիւններովն և իւր մօլութիւններովը, յորսց առաջինէն միշտ բարիք, երջանկութիւննեւ ուրախութիւն կ'արտադրի . իսկ երկրորդէն՝ միշտ չարիք, թշուառութիւնն և վիշտ . միով բանիւ, մին՝ աշխարհ կը վերաշնէ և մարդկութիւնը կ'երջանկացունէ . իսկ միւսն՝ ամենայն ինչ կ'աւերէ և կ'ապականէ և մարդկութիւնը թշուառութեան կը մատնէ . Այլ սակայն ինչու սյսպէտ, մի և նոյն կիրքերով զարդարուած, մի և նոյն նպատակաւ, մի և նոյն կոչման համար և մի և նոյն յԱստուծոյ ստեղծուած մարդկանց, ինչ պատճառաւ մին այնքան չար և վնասակար և միւսն այնքան բարի և օգտակար կը լինի . ահա այս հարցն երբ լուծենք՝ արդէն մեր նպատակին ևս հասած կը լինիք, ուստի հետեւիք այն հարցի լուծման .

Ծննդոց Ս. Գլքի մէջ, երբ մարդոց ստեղծագործութեան պատճութիւնը կը կարդանէք, կը տեսնենք, որ Աստուած իւր յատուկ ձեռակերտը, մարդկային աղդի առաջին ամոլը՝ ինչպէս յատուկ խնամով իւր ձեռամք կը կազմակերպէ մի և նոյն խնամով և կը զարդարէ զնոսա՝ սրտի եւ հոգւոյ այն ամեն զգացումներով, որը անհըրամեցաւ հարկ են ազատ և ինքնավար մարդումը իւրհական իմաստութեամք ինքինքը կառավարելու և եթէ կամի երջանիկ լինելու համար : Աստուած իւր այս սուշածնը կատարելէ զինի, երկրորդական պաշտօնը դարձեալ իւր

ինամատարութեան ներքիւ կը յանձնէ ներկայական, հրաման բնելով մարդոյն, որ ծննդական օրինօք ամի եւ բազմանայ երկրի վրայ : Աստուածային այն հրամանը անվիճէով կը կատարուի, բնութիւնը իւր պաշտօնը հաւատարմութիւնը իւր կ'ամբ ՚իգործ կը գնէ, որովքիւ ժամանակէն զինի այն երկու մարդէն բազմաթիւ աղդեր յառաջ գալով, կը ծածկէն երկրի ընդարձակութիւնը : Նախամարդոյն այս ապագայ սերունդը կը ժառանգէ լիովին իւր հաւատուն ինչպէս մարմնոյ կատարելութիւնները նցնալէս և հոգւոյ այն ամեն կիրքերը որոցմալ զարդարեց զիա Աստուած . այս տեսութեամբ, հարկ էր որ մարդիկ ինչպէս մարմնոյ կազմութեամբ միօրինակ են, խելաց, զգացմանց եւ գործառնութեանց մէջ և սունոյն միօրինակութիւնը ունենային, այլ սակայն մարդկային աղդի վիճակը առոր բոլորովին հակառակը կը հաստատէ ամեն պարագայի մէջ . քանզի կը տեսնենք ամեն օր, որ իւրաքանչիւր անհատ, թէ բարուք, թէ բնաւորութեամբ և թէ գործալ, այնքան կը տարբերին իւրամէ, որոց մէջ ամենեւին կարելի չը բազդառութիւն գնել,

Կը տեսնեա մարդ մը, որ աշխարհի ամեն բարիքները, զուարձութիւնները փառքերը և բազմադիմի հաճոյական վաղանցուկ զբօսանքները առ ոտն կոխած և անոնց զիւթիչ հրապուրանաց բոլորովին անտարեր, անձնուրաց նահատակութեամբ իւր բոլոր կեանքը նուիրած է մի մարդասիրական ձեռնորկութեան, որուն համար միայն կարծես կըզգայ և կ'ապրի աշխարհի վրայ, օրինակի համար մի ճշմարիտ բրիստոնեայ և հաստատուն հաւատարի տէր մարդ, աղքատասիրութեան զգացմամբ գրաւուած, այսպիսի անձնուիրութեամբ կ'աշխատի և այնպիսի գոր-

Տեր կ'ընէ , որք արդարեւ ինչպէս հաւ ձոյական են Աստուծոյ , նշյնպէս եւ արժանի մարդոց յարդանոց , քանզի նորա միակ հաճոյքը եւ բոլոր զգացումները միմիայն մէկ կէտի վրայ ամ փոխուած կը տեսնուին . այլոց բարիք ընելէն , վշտացելոյ սիրաը սփոփելէն , կարտաելոյ մը պէտքը հոգալէն , որքի մը կոմ այրեց մը արտասուքը սրբելէն մի այնպիսի զօրաւոր հաճոյք կըզգայ . որովհարծես գերբնական զօրութեամբ կ'ոգեւորի , իբրեւ մի պահապան հըրեշտակ ամեն տեղ և ամեն ժամանակ ներկայ և պատրաստ կը տեսնես զիա իւր եղարց ծառայելու , նորա սիրաը շարունակ կը հալի , հոգին կը մաշի և աղիքները կը գալարին այլոց տառաւապանոց և վշտաց վրայ , զորս դարմանելու համար իւր ամեն ունեցածը զոհելէն զինի , անձանձրոյթ կը գեգերի , մէծտառն և կարող անձանց յարկերը , որոց խոզի և զգացմանց գոները բաղ խելով , օգնութիւն կը մուրայ իւր նրւիրական պաշտօնը յառաջ վարելու , քանզի իւր սիրաը քներեր իրեն հանգիստ մնալ , կարծես միշտ արձագանք կը տայ նորա լսելուց Յիսուսի այն խօսքը թէ , « Որովհետեւ արարիք միում ՚ի փարրկանց յայոցանէ ինձ արարիք » : Այսպէս ահա առաքինի և բարեսիրտ մարդն այսպէս արդիւնաւոր կեանք մը կը վարէ աշխարհի վրայ հասարակաց հայր եւ մարդկութեան բարերար լինելով , իսկ ընդհակառակին կը տեսնես անդին մի ուրիշն որ խսպառ զուրի այս տեսակ վսեմ զգացումներէ , բոլորովին անտարբեր այլոց ապրելու եղանակին վրայ , իրեն կէտ նսպատակի ընտրած է միմիայն իւր անձի հոգը , զոր գոհացնելու համար իւր ամբողջ կեանքը կը վատնէ , ունայն և լինասաւ կար հաճոյից ետեւէ վաղելով միշտ . այնքան անձնատուր եղած է իւր պաշ

տելի մոլութեանց , որ բոլորովին տնբան և անզգայ դարձած է . քանզի ը կրնար մտածել , կամ գոնէ իւր անձի փորձավլը ը կրնար զգալ , թէ վայրաքարշ կիրքերն յագենալ ը գիտեն , ընդհակառակին որբան յագուրդ եւ Ճարտակ գտնեն , այնքան աւելի կը զօրանան և կը բորբոքին , ահա այս ամենուն բոլորին անտեղեակ , այնպիսի կատաղութեամբ կը հետեւի իւր կը ըրից առաջնորդութեան , յորմէ ոչ ոք չէ կարող զայն արդելուլ . ոչ Աստուածային երկիւղ , ոչ մարդկային պատկառանք , ոչ խոզի խայթ և ոչ սրտի զգացում չեն կարող ներդործել նորա վրայ , հետեւաբար այսպիսի մարդէ մը ամեն չարիք յուսալի է , եւ ահա այն պատճառն որ շատ անգամ , մի մարդոց երեսէն բաղմաթիւ մարդիկ աղեալից և տառապանաց կ'ենթարկին . շատեր նորա վայրագ անգիտութեան զոհ կ'երթան . շատ պարկեցա և երջանիկ գերդաստաններու խաղաղութիւնն ու անդորրութիւնը վեր ՚ի վայր կը յեղացընի , բոլորովին հակառակ Աստուածային այն ամենաբարի նսպատակին , որ մարդը մարդով երջանիկ ընելու բարձր խորհրդով շնորհած է նմա այնքան շնորհ , յարմարութիւն եւ կարողութիւն :

Խոկ արդ , ինչ է մարդոց բնաւորութեան , զգացմանց և կենաց մէջ տեսնուած այս անհուն եւ սոսկալի տարբերութեան պատճառը , ոչ ապաքէն ամենին եւս մարդ են , ոչ ապաքէն ամենին և մի և նոյն բարձր նըպատակի համար գոյութիւն և կեանք կը ստանան , ոչ ապաքէն ամենին եւս մի և նոյն գեղեցիկ կիրքերով օժտեալ . այնպէս յաշխարհ կը ծնին , ինչ է պատճառն ուրեմն , որ մին հրեշտակի նման բարի և տառբինի կը լինի , իսկ մի ուրիշն սատանի նման չար եւ մոլի . մին

եղբայրական և մարդասիրական ազնիւ զգացմամբք վառուած առաքինսական մէծամեծ դործոց կը ձեռնարկէ . իսկ մի ուրիշն՝ վայրաքարշ մեզկութեամբք համակուած, զզուելի ազաեղութեանց մէջ կը թաւալի . մինչ գթութեամբ և պրովլ ցոււած վիշտ և տառապանք կ'օրոնէ սփոփիւլու , իսկ մի ուրիշն անգթութեամբ և ատելութեամբ դադանացած , մարդ կը վնառէ չարիք և վիշտ հասցնելու , վերջապէս մին այլոց բարիք ընելու համար իւր կեանքը կը նուիրէ , իսկ մի ուրիշն , իւր բարեաց համար այլոց կեանքը զոհելու ամենեւին չը խղճար . երբ այս ամենը նկատողութեան առնելով կը հարյնենք թէ ինչ է պատճառը , անմիջապէս յերեւան կը գոյ դաստիարակութեան և կը թութեան խնդիրն , յորմէ միայն կախեալ է մարդոց կատարելագործութիւնը , արժանապատուութիւնը եւ բարձրութիւնը . միայն գաստիարակութեամբ կատարելագործուած մարդն կընայ այն վսեմ կոչման հետեւիլ , որուն համար ստեղծուած է . դաստիարակութիւն եւ կը թութիւն հարկ է մարդոցն , ոչ թէ միայն արտաքին արուեստական ուսմոննց մէջ , այլ մանաւանդ սրտի և հոգւոց մշակութեան , պարտուց և իրաւանց գիտութեան եւ Աստուածային երկիւղիւղարգացման մէջ . այն մարդու սրտի եւ հոգւոցն մէջ , որ 'ի մանկութենէ սերմանուած չէ Աստուածային երկիւղիւղի և սիրոց սերմաննքն , քրիստոնէական պարտաւորութեանց սկզբունքներն և իւր հագակի հետ միասին դարդացած եւ բարդաւածած չէ զդուշաւոր հոգաւարութեամբ , այնալիսի մարդուն սիրոն և հոգին միշտ ամայի և անքեր կը լինին , որոց մէջ հետզհետէ չարութեանց և անտառակութեանց վետուակար սերմաննքն ծլլլ կըսկին , որք հետ-

շնետէ նորա հասակին հետ միասին ամելով այնալիսի խոր արմատ կը ձգեն , զորս ժամանակէն յետայ արմատաքի խելշատ դժուար կամ բոլորովին անհնար կը լինի , ուստի պէտք է օր ամեն մարդ իւր բոլոր կենաց մէջ զդուշութեամբ հոգ տանի , օր իւր սիրոն ու հոգին միշտ առաքինութեամբ զարդայնէ և այս ուրիշ բանով չը լինիր , եթէ ոչ Ս . Գիրք ընթեռնոլով , Աստուածոյ կամաց , պատուիրանաց , և օրինաց վերահասու լինելով , նորա սէրն և երկիւղը մեր հոգւոց մէջ անչինջ կերպիւտպատուորելով ,

Ահա այս տեսակ Աստուածային գիտութեան կրթութեամբ միայն կը նայ կատարելագործութիւն մարդ մը . այսու միայն կարող կը լինի հետի միալ վեսակար և նուաստացուցիւ մոլութիւններէ , այսու միայն կարող կը լինի մարդ արժանապայել կերպիւտպարի վրայ , այսու միայն կարող կը լինի այնալիսի արդիւնաւոր կեանք վարել օր իւր յիշատակը անմահացնէ երկրի վրայ և այսպիսի երկիւղած աստուածապաշտ եւ բարի մարդ լինելու համար անհրաժեշտ հարկ է , օր միշտ Ս . Գիրքը ընթերցասիրեմք և զայն կատարելապէս ուսանինքն , նորա տրամադրութեան համեմատ ըգմեղ միշտ բարութեան վարժեցնեմք , որպէս զի կարողանանք ի բարի պատուաներ արտադրել :

Գ . Ա . Շահանեան :

